

ԿՐՕՆԿԱՆ

Պ Ա Հ Ք

« Եւ յորժամ պահիցեմք, մի յինիք իբրեւ զկեղծաւորսն օրսեալք . . . զի սի՛ր երեւեսցիս մարգկամ իբրև զպանոգ. այլ՛ շօքն ֆու՛մ ի ծածուկ :
ՄԱՏԹ. Զ. 16-18

Իրողութիւնները զլխիվայր կամ տարբեր տեսնելու շատ մը սխուր իրազարձութիւններու կարգին, պահեցողութեան հասկացողութիւնն ալ օխալ վարժութիւններու առարկայ էր հրէից մօտ, Յիսուսի շրջանին :
Մարմին և հոգին սերտ առնչութիւններով յարաբերութեան մէջ են իրարու հետ, հետեւաբար ինչ որ պատահի մարմնին կ'ունենայ իր անդրազարձ ազդեցութիւնը հոգիին վրայ : Կրնա՞նք այնպէս մը վարուել մեր մարմնին հետ, որ օգնենք հոգիին : Այս սկզբունքէն, մտածուէն կը ծնի պահքի վարժութիւնը :

Պահքը չի նշանակեր պարզ հրաժարումը ուտելիքներէն և հաճոյքներէն, հրաժարած ըլլալու սիրոյն, այլ նպատակի մը համար : Յիսուսի ժամանակ պահքը գոյութիւն ունէր և անոր գործադրութիւնը կը պահանջուէր աւելի խստութեամբ, սակայն իր նպատակին չէր ծառայեր : Յիսուսի պահանջն էր որ նպատակը հաշտուի գործադրուած միջոցներուն և վարժութեանց հետ :

Եթէ պահքը իր բոլոր ձևերով մեզի սկզբունքին պիտի չտանի, անիմաստ վարժութիւններու փորձ մը ըլլալէ անդին չանցնիր : Եթէ մարմնին պարտադրուելիք այդ դրութիւնը պիտի չստեղծէ հոգիի թխիլալին մը մեր մէջ, ապարդիւն կը դառնան յանուն ժուժկալութեան մեր բոլոր հրաժարումները : Զինուորին զգեստն ու զէնքերը չեն որ զինք զինուոր կ'ընեն, այլ ոգին, յուն ւ շնորհիւ ինք քաջ պաշտպանը կը հանդիսանայ իր երկրին և անոր իրաւունքներուն :

Ե՛՛ծ պահքի մէջ ենք, և մեզմէ շատերուն համար անիկա ուրիշ բան չէ, բայց զրկանքներով լեցուն քառասուն օրերու շրջան մը : Այս մտածումը ինքնին կը բաւէ որ վտանգօրի պահեցողութեանէն զալիք բաւելքը և ան դադրի իր նպատակէն, ըլլալու

համար շարան մը անիմաստ հրաժարումներու :

Անտարակոյս Մեծ պահքը կը սկսի սեզաններու ժուժկալութենէն և մարմնի սանձումներէն, բարձրանալու համար հոգեկան թխիլալինի մը, հոգեկան պահքին : Սակայն միւս կողմէն պահքը պէտք չէ նկատուի ուտելիքներու և խմելիքներու դատան ճաշացուցակ մը, ոչ ալ ապաշուի տխուր երգեցողութիւններու հանգէս, այլ ժուժկալութեան հրաւէր մը :

Հոգին բուժել մարմնի միջոցաւ, աւելի ճիշդը, մարմինը կազմակերպել որպէսզի հոգիի ճիւղաւորման և ծաղկումին ասպարէզ բացուի : Առաքեալի բացատրութեամբ մարմինը սանձել, ասպարէզ տալու համար հոգիին :

Հին ճգնաւորները անպատ կը վազէին փոխելու համար աշխարհի չարէն : Սակայն էր հոգեկան աշխարհէն հեռանալը չէր, այլ իր հոգեկան ուժերը՝ իր հետապնդած նպատակին ծառայեցնելը : Զեւը չէր կարելորը այլ՝ էութիւնը :

Ճգնաւորը որ անպատ կ'երթայ և ինքզինքը կ'ենթարկէ մարմնական զրկանքներու և շատ յաճախ խոշտոնդումներու, կը զգայ թէ իր հոգին անհանգիստ է, երկուութեան պայքար կայ իր ներքը և կ'ուզէ միութեան մը գալ ինքզինքին հետ, և այդ միութիւնը կարելի կը դառնայ երբ մեր էութեան մէջ համերաշխութիւն գոյանայ, երբ անոր իւրաքանչիւր մասին տրուի իր արժանի տեղը, երբ մեր բարձրագոյն կարելիութիւնները տիրապետեն :

Ինքզինքին տէր է արդարեւ ան՝ որ կըրնայ սանձ զնեւ իր հաճոյքներուն, իր կիրքերուն, և մանաւանդ չլիողուլ որ հոգեկան կեանքի ազնուագոյն յուզումը ստորազատուին պաշտօր և զօճեհիկ միտումներու : Անոնք որ այս ընդհանուր հասկացողութեան և սկզբունքին հակառակ կը շարժին, կ'անարգեն ոչ միայն մարդը իրենց անձին մէջ, այլ նաև զԱստուած, և չեն պահեր Մեծ պահքի սկզբունքը :

Բոլոր մարմնական զանցումները, կամաւոր հրաժարումները ամէն տեսակի հաճոյքներէ, կ'արժեւորուին կամ իբրև խորհրդանշանի սկզբունք բանի մը, կամ իբրև միջոց բաներու : Այս տեսակէտով մարմինը թէ արտաբայտիչ և թէ գաստիարակիւր կը հան-

գիտանայ հողիին: Կարելի է ներս մտնել վանականի մը խուցէն և հարցնել իրեն, թէ ի՞նչ է պատճառ եղած իր հոն առաջ-նորդուելուն, ինչու՞ նախընտրած է բնակիլ այդ մերկ պատերուն մէջ, ննջելու այդ չոր խշտեակին վրայ և ճաշակելու անբաւարար ու խեղճ բուսելու աստիճան ուտելիքներ: Եթէ յիշեալ վանականը կը ճանչնայ ինքզնինքը, և գիտակից է իր ընտրութեան, պիտի պատասխանէ անտարակոյս թէ ինքը կը սիրէ իր ընտրած կեանքը երկու գլխաւոր պատճառներով: Նախ անոնք խորհրդրդանչեր են իր ապաշխարանքին, յետոյ համապատասխան իր հպարտութեան և ճոխութեանէն փոխադր խոնարհամտութեան: Ասոնցմէ քանակախ, անոնք իր այս նոր կեանքին մէջ կ'օգնեն որ ինք հաղորդակցութեան մէջ կարենայ ըլլալ իր Տիրոջը հետ:

Սակայն վանականը ամբողջպէս սրխալանք պիտի ըլլար, եթէ ամռանէր թէ մեծ արժանիք է առանձինն ապրել, թէ մեծ առաքինութիւնները աղքատութեան յատուկ են: Այս մտադրութիւններով եթէ ինքը ջանայ կրթել իր հողին, վախ կայ որ սովմասն ընէ գաշն: Անա ինչ որ կը կազմէ սկզբունքը պահէքին:

Պահէք իր արտաքին ձեւին մէջ պարտադրանք և արարմունք է, խորքին մէջ սակայն պատրաստութիւն է Աստուծոյ: Այս կերպով ան կը դառնայ կրօնական միջոց և հողեկան փրկութեան աւիթ: Այսօր պահէք չի պահուիր իր վայել լրջութեամբ, վասնզի մեզի կը պահի գոհողութեանց այն կշիռը որ մեզմէ կը պահանջուի: Քիչ չէ թիւր անոնց՝ որոնք իրենց ականանքովը կը փորեն իրենց գերեզմանը: Անոնց՝ որոնք մարմնական ու հողեկան զոհերն են իրենց հաճոյքներուն: Անոնց՝ որոնց ապիկարութիւնն ու ծուլութիւնը արդիւնք է իրենց ներքին սանձարձակ ապրումներուն: Փուժկալ անձեր միայն աշխատողն են իրապէս, վասնզի առաջին հանգրուանը՝ ուր շուսայտ եւ զօրի կենցաղը կ'առաջնորդէ մարդը, ծուլութիւնն է:

Եթէ ճիշդ է թէ մարդուն կեանքը անվերջ կռիւ մըն է նւթական գահացումներու և բարձրագոյն իտէալներու միջև, և թէ ան չի կրնար հրաժարիլ ոչ իր մեղքերէն և ոչ ալ Աստուծոմէ, ի՞նչպէս պէտք է կազմակերպել մարդը, որ ան կարենայ գրաւել

արարչագործութեան կարգին մէջ իր քաջաբիկ տեղը:

Այս տեսակէտով միակ ու բարձրագոյն տիպարը որ մեզի կը ներկայանայ մեր Տէրն է, որուն նկարագրին գեղեցկութիւնն ու կատարելութիւնը սակայն առաջին նայուածքով վհատութիւն կը պատճառէ մեզի: Բայց եթէ խոր խելամտութեամբ մը նետակինք մեր Տիրոջ կեանքին, պիտի տեսնենք թէ առանց բարոյական բռուն պայքարի չէր որ Ան հասաւ իր նկարագրի ամբողջական կազմութեան: Մարդ մը որ պայքարեցաւ ամենէն հզօր և անդիմադրելի փորձութիւններու դէմ, սկսեալ անապատի փորձութեանէն մինչև Գեթսեմանիի խռովքը, ուր իր ճակտին վրայ վայրեցան քըրտիւնքի և արիւնի կալլակներ:

Մովսէս օր ակնածելի նախահայրն է եղած հրեական կրօնքին և օրէնքին, համաձայն Ս. Գրքին մեղանշած է ու չէ կըրցած Աւետեաց երկիրը մտնել: Գոռան կը հրամայէ նոյնիսկ Մուհամմէտին՝ որ իր մեղքերուն համար թողութիւն խնդրէ: Կոմփիլիոսի և Պուտոսայի հետևորդները բնաւ կատարեալ չեն դաւանած կրօնի իրենց հիմնադիրները:

Սակայն միւս կողմէն պէտք չէ մոռնալ որ Յիսուսի կատարելութիւնը չի կայանար անոր մեղք գործելու անկարողութեանը մէջ, այլ իր յաղթելու կարողութեանը մէջ: Մեծ փորձութիւնները կը յարձակին յաճախ մեծ կարեւորութիւններու անեցողներուն վրայ: Վասնզի մենք մեր ամենէն զօրաւոր տեղերէն խոցելի ենք: Մեծ ծովերը աւելի ենթակայ են ուժգին փոթորիկներու և ամենի բարձրութիւնները՝ մեծ հովերու:

Քաջառողջ էք, խելացի և հարուստ հոգիով և մարմնով, տնտեսել գոյացէք ձեր ուժերը: Հիւանդ, սնունդ, յիմար ըլլալէ վերջ՝ շատ ուշ է: Կառայարել կը նշանակէ նախատեսել գիտնալ, եթէ նոր Տարին հաշուեյարգարի պատեհութիւնն է մեր գործերուն՝ Մեծ պահքը հաշուեյարգարի շրջանն է մեր մեղքերուն: Այս զգացումով գիտաւորել Մեծ պահքը, վերածել է զայն մասկարութեան, մտամփոփումի և կրօնական խոկումի հրաւերի մը, որ ծիսական պարտադրանք մը ըլլալէ աւելի միջոց մըն է բարձրագոյն արժէքներու տիրացումին:

Ե.